

ԽԱԶ-ՓՈՒՅ

ՊԱՏԿԵՐ ՊԱՐՍԻԿ ԽԵՂՃԵՐՈՒ ԿԵՍՆՔԵՆ

(բարգևանուած արեւելան հայերէնի)

Ա

Ցուրտէ :

Այս առաօտ, արեւը գողղալով երկոսո կերպով հորիզոնէն գուրս նայեցաւ ու կրկին անհետացաւ : Անոր գունաթափ դէմքը այնքան չփոթած՝ եր, այնքան ողորմնիք, որ մարդ զայն դիմած ատեն՝ կը խղճար անոր վրայ :

Այն ալ կը մաէր :

Երկինքը մատախլապատ է : Զիւն չկայ : Բայց օյին մէջ սառնային փոյին արծաթէ թեփուկներու մանա կը լուսայ, կը լուսայ միենանուար մանր սատղիկներու : Այդ սատղիկները, ինչպէս բիրեղի սուր փշրանք, կը կըտրաստեն, կ'այրեն մարզուս աշերեր, երեսը, ձեռքինու մարմնի բոլոր բաց տեղերը : Անկարելի է շունչ անհել : շունչը կը սառի շրմարուն վրայ : Անկարելի է աշք բանալ : Թարթիները, սառած, փակած են իբրարու : Կը փէտ դառնաշունչ քամին են ամէն բան կը քարացնէ :

Անյշշատակ ժամանակներէ ի վեր, թեհարանը արգախիտ ցուրտ առաւ օս մը չէր տեսած :

Փողոցներուն մէջ զետինը երկաթի պէս սառեր, ամուրցեր ու ճամթաեր էր : Սառեր էր ջուրն ալ որ կ'անցնէր ստորինկրեայ խողովակներուն մէջէն : Սառեր էին եւ լճանիները որոնք ձեւեացած էին սառապատներուն մօս : Սառեր էին եւ ձեռները իրենց եղեմնապատճերով : Ամբողջ քաղաքը ամբողջ սառնային զանգուած մը կը ներկայացնէր :

Զնայելով որ օրը բաւական յառաջացած էր, փողոցներուն մէջ զեռ ոչ ոք չէր երեւար, թուլոր գոնիները փակ էին : Թոյուններն ալ չէին երեւար, միայն սովատանջ ազուր, չկարենալով երկար համբերել, զուրս նետուեցաւ իր պաստպարանէն, զնաց ու եւ է պարէն մը փնտուել : Անցաւ եղեամով արծաթաջրած կտորներու վրայէն, լուսամուտներու սառնային նըշկարը դիտեց, անցաւ ամայի փողոցներէն, իր ժանաթ ազբանցներուն նայեցաւ, եւ տեղ մը անորու կոյտ մը տեսնելով ուրախութենէն քանի մը պատահ գործեց ողին մէջ եւ ժառաց վերէն ալցաց կոյտին վրայ : Սկառ շտապով կացաւարել եւ մափիներով խառնչակել : Բայց կոյտը սառեր, քար կարեր, փողոցի յատակին կպեր էր, երէկ, երկ արտեղէն անցաւ ջորիներու կարաւանը, այդ կոյտը կախուղ էր եւ

թարմ : Բայց այսօր սոված թոչունը անոր կարծրութիւնէն գարիի հատիկ մը չկրցաւ հանել : Տնածութեամբ թողուց կոյտը եւ ահա-ծութեամբ նստուեցաւ սառնային տարածու-թեան մէջ :

Միեւնոյն նպատակով իր պատսպարանէն գուրս էր եկեր ուրիշ սովատանջ արարած մը : Բայց ան աւելի բաղզաւոր դանուեցաւ քան թէ ապաւը :

Դարարկ փողոցէն միայնակ կ'երթար : Մերթ քայլերը կը փառթացնէր ու կը զագէր, մերթ կանդ կ'առնէր, կը մասածէր եւ յիտոյ կը շարունակէր քալիլ՝ դանդաղ, անհաւասար քայլերով : Կարծես բնաւ ցուրտ չէր զգար, թէեւ մերկ էր բոլորպիին : Իր հագուստը միայն եր-կու կտորէ կը բաղկանար, երկու կտակէ զեն-ջակներ, որնց մին մէջքին կապուած, կը սփո-զէր իր մերկութիւնը ևւ մինչեւ ծունկերը կ'իջնէր, իսկ միւսը՝ անմոյն կերպով ձգուած ձիկ ուսին վրայ՝ կը ծածկէր կուրծքին ու թիկունքին մէկ մասը : Մարտոյն միւս մա-սեր բաց էին մնացած : Բաց էր զլուխը, որ պատած էր թաղփիք նման թանձրացած մա-ղերով, բաց էին ևւ բօպիկ ոտքերը՝ ճամթած կրունկներով : Առաւոտեան դաժան ցուրտը կարծես կը վախնար շօշափել այդ թշուառ մերկութիւնը որ մոայլ ալլանգակութիւնն ըլ կը ներկայանմէր : Մրտած զէմեր, միիրա-պակ մարմինն, մշտական կելատի խաւը արա-րինակ իր դարձընէին այդ այլանցակութիւնը :

Շրջակայքի ամբողջ զատարկութեան մէջ սպանիչ, անպատական տիբուռթիւն մը կը տիբէր, բայց ուրախ էր ան սուլենով կ'երթար, եւ երբեմն խուլ կերպով կ'եղանակէր երդի պէս բան մը : Իր ճամնը փողոցներու խո-րին լուսութեան, մէջ կը լուսէր ինչպէս ծայրայեղ թշուառութեան մը դառն մրմունջը, որ դուրս կը հնէէր իր խորտակուած վաստա-կաբէկ կուրծքէն ...

Այդ մարզը «Խազ-փուշ»(*) էր :

(*) «Խազ-փուշ» պարսկերէն լեզուով կը նը-շանակէ «խազ» (սամոյիկն) հագնող կամ կը-րող : Այդ զեկցիքի թանկագիրն մորթը կը հազ-նին Պարսից ալլանականներ կամ շատ հա-րուսանները միայն : Իսկ ալլանականներու որոշ գամակարգ մը, որ ոչ մէկ հագուստ շունին բացի ցնցոսիներէ, խաղ-փուշ կօչիլ՝ զառն հեքնաւթիւն մըն է զէպ ի աննց ծայրագոյն թշուառութիւնը : Անզ փուչները մասնաւոր զարանգով մը այդ անունով կը կունէն երենց մերկանակ հասակութիւնը :

Մարդիկ անմար մերկութիւնը ծաղրելու համար զայն խաղ-փուշ կոչեցին Բայց ան մարդոց պերճախօսութիւնը ծաղրելու համար ըստ լորովին մերկ մարդունք կը շրջէր :

Անցաւ պազարի ընդարձակ հրապարակէն , եւ մտաւ ծածկուած չուկաներէն մէջուն մէջ : Գիշերապահ հասածները , մուշտակը զլուխունը քաշած , գետ կուչ էին եկած խանութիւներու թումբերուն վրայ , եւ կացած , իրենց սաստցիկ ձեռքերը բարձր էին հրացէկ մանղալին վրայ . բայց կրակն անցաւ սառակ էր :

Շուկան մտնելով , աւելի յառաջ չդնաց , մուտքին մօտ , արդէն առաւուն կանուխէն իր կրպակը բացեր էր պահոր ցանկալին , այսինքն մերկ գետունին վրայ նշտած էր կեղսոստ մարդ մը , եւ մօտք դրած ունէի իսեղեցէն աման մը , որունք բերանն ա'լ աւելի կեղաղու կտաւի կտորով մը ծածկած էր : Ձերմ գոյորդին կը բարձրանար ամանին բերանէն եւ օգը կը լեցնէր ախորժելի հոտով :

Նախաթիւ աւելի քաղցրէ :

Մեղքէն այս ելի համավ ,

Նստապեցէ՞ ք , աղքատանե՞ր :

Հատնելու վրայէ ...

Այսպէս կը գովարանէր ան իր վաճառքին յատիքիւններն ու բարձր ձայնով գնունին կը հրասիրէր :

Մեր մոյսրաջիկը մօտեցաւ անոր , հպարտ ձեւով մը բախլով :

— Խաղ-փուշին բաժէնը հանեցէք :

Մախոզը երկոսն կերպով աշքին տակէն նայցաւ անոր վրայ , յետոյ դողով ջուն ձեռքը տաշրաւ գէպի ամանի բերանը , վիր բարձրացուց անոր վրայ ձգուած կտաւը , եւ զուրու մերաւ անոր մէջէն մոյց վարդագոյն քանի մը գընգակինը , մեծ ու փոքր ծաւալով : Ասոնք ուրիշ բան չէին բայց յայց եթէ խորոված ճակնդեղի կոշտեր , որ աղքատներու առաւուն ամենասիրելի կերպուրն է՝ մանաւանդ ձմեռնային օրերուն :

Խաղ-փուչը վար քանց իր վրայ ձգուած զննջակը , ստացած նուէրը անոր մէջ վաֆթաթեց , եւ առանց չնորհակալութիւն յայտնելու շտացաւ :

Ճամբան , հանգիւեցաւ ուրիշ խաղ-փուչի մը : Այս երկորդ աւելի ծեր էր քան առաջինը , եւ աւելի լաւ հազուած : Կտաւէ երկար շապիկին վրայէն որ անոր միակ ներքին հազուածն էր եւ մէջէն փոկով պնդուած , ձգած ունէր նոյնպէս երկարվերարկու մը որ ծունկերէն բաւական վար կ'եջնէր : Եթէ հարկամոր բաւարարի հունու ու առաջական պատճեն պատիք մը :

աշխարհին բոլոր հնոտիններու նմուշն ունենալ , անտարակոյս կարելի էր զանել այդ վերարկուին թանձր բաղադրութեանը մէջ : Հնցոտիններու հարուստ հաւաքածու մըն էր , որ անոր ուսերուն վրայ վերարկուի պաշտօն կը կատարէր : Եւ այդ բազմամասնեայ հաւաքածուն կազմուած էր տարիններու , շատ տարիններու ընթացքին մէջ : Անոր դերձակը եղած էր ժամանակն ինքն իսկ . բազզին բերմունքներուն համեմատ երգ պատահէր էր որ զայն կրողը փողոցներուն եւ ազբանոցներուն մէջ լաթի կամ փալասի պատաս մը գունէր : Խնամքով վերցուցած եւ իր վերարկուսին վրայ կարկտած էր : Այսաներ ամէն տեսակ կուոր կար : Նիթերուն եւ գործուած քններու միջն խտրակթիւն չէր գրուած : Այսանզ կացուած կային թէ՛ էին գուլպաններու : կտորուանքներու : Այսանզ կացուած կային կոշիկներու երեմներ ալ , իսկ անոնց կարգին գեղեցիկ կտոր մը քաշմիրեան ընտիր շալի հաւական էր թել մը քաշել , եւ ահա ցնցութիններու ամբողջ շարք մը փուլ կուզար , եւ քայքայուելով ու լուծուելով վար կը թափէր : Այդ մարդը , իր վերարկուով , կարեն հասարակութիւնը կը յանդիմանէր : Ան բոլորը մէկանց իր վրայ կը կրէր ինչ որ մարդկի գատա զատ կը հազնի :

Նշանաւոր էին իմ անոր հողաթափները վ որ կը քանին իր մերկ ուսները : Անոնց կացութիւնը շատ չէ տարբերեր վերարկուին վիճակէն : Զանազանութիւնը անոր մէջ էր սիայն որ հոգաթափներուն կազմուած քին մէջ մտած էր մեծ քանակութեամբ երկաթ , որմէ գդրազգաբար զորիկ էր վերարկուն : Իր կեանքին մէջ այդ թշուառականը , փողոցները կամ ճամբաններուն վրայ , որքան մենիսի կտորներ էր գտեր , բոլորը զամեր էր հողաթափներուն տակը , Կերջին ժամանակները , յաշողեցաւ գտնել իշու պայտմը : ան ալ զամեց առաջիններուն շարքին մէջ : բայց գեռ վախ ունէր թէ արդեօք այդ վրահաւորած հողաթափները զինքը պիտի տանէին մինչև իր կեանքի վերէլ : Կարելի էր ամենայն գտասութեամբ երաշխաւորել թէ պիտի տանէին : Որպէսի ինչ չափով որ կը մաշէին , անոր հնկապատիկ ու տասնապատիկ մազամ նոր նիթեր կ'աւելնային անոնց վրայ : Սոսկալի էր անոնց ծանրութիւնը : Բայց ծերունիքն ոտքերը այն սասին սորված էին , որ ոչ շատ գժուարութեամբ զանոնք քարց կուտար՝ ինպէս ժամանական պատիք մը :

ԵՐԵԿՈՆ ԽԱՂ-ԳՈՒՅՆԻՐԸ ԱՎԱՍԱՀԵցան իւրաբու, առաջինը ողջունեց հարցնելով,

—ԽԱՂԱՂՈ-ԹԻ՛ ևն քեզ, ԱՇԽԵՏ հայրիկ, ի՞նչ կայ որ այդպէս կանուխ դուրս են ելեր.

—ՑՈՒՐՄԱ է այս ասաւօտ շատ ցուրտ է, պատասխանեց ծերոնին:

—Կրցա՞ր բան մը դո՞նել:

—Ուի՞նչ ինչպէս աշխարհ պաղեր է ու սառոց գարձեր, այնպէս սառեր է մարդոց սիրոք:

ԵՐԻՄԱՍԱՐԴ ԽԱՂ-ԳՈՒՅՆ բացաւ իր զինջակը եւ քանի մը բուք առաջ ստացած ճակնեղի պատասխաները եղբայրաբար բաժնեց ծերունին հետ, ըսկելով.

—Ձ՞՛ր, այսօր ատիկա քեզի կը բաւէ. իսկ վաղը՝ Աստուած ողորմած է:

ԲԱԺՁԻՒ

(Շարունակիչ)

ՀԻԱՆԴԱՆՈՅԸ

ԱՆԱԹՈՒ ՖՐԱՆՍԻՆ

Ա.

Սեւ կամարներուն տակ այդ մեծ ու մռայլ Հիւանդանոցին, թրուն հիմնանքներն Ալգաքը զըրաւ.

Եւ որուն կատարը Մանուան զըրօշը կը ծածանի, նեղ մահիներու զամուած՝ կը հեծնեն էակներ անթիւ:

Ատիկա տունն է անիծուածներուն, Տունն ուր կը բանառուին զըքազզ հոգիներն

Զոր ժակատազրին մէկ քըմանաճոյքը վայրագ ու խոլ Ոչքնչին խաղաղ ծոցէն վայրիեանի մ'համար դուրս քաշնց,

Տունը զըքննզակ ուր կը ծածածին կուշան, կ'արիւնին բոլոր եղեսներն Ապրելու Ցախին:

Սա մարդն նու պըրկուած, զիրաւոր կուրծքով, Ուսկը կըքած կարծես կրանիսէ իշխան մը ներքեւ,

Եւ որուն ձնուքը կը զալարուին Դէպ անտես ցընորք մ'ազատ երկնքիւ:

Հսարըկութիւնն է՝ աշքերով յոյսի եւ կատաղութեան:

Անդին, առ վըսախո գէմքը ժանգոսած, Որ՝ յաւերժական ժանտ մըդդաւանջով մը հալածատանչ՝ կը բըզքաթուի թոյնով մը ներքին,

Բըռուութիւնն է, պա՛ր գ գունքերով անքուն, անլոյս աչքերով:

Այդ կինն հրէւաոր անդամներով, կոյս միսերով տըծեւ, Որ մինաւորիկ անկիւն մը նըրած խուլ կը հնծկըլտայ:

Դէմոն իր երկու խոյն ձեռքիրուն ներքեւ ցաւադին ծածկած, Տըգեղութիւնն է: Եւ առ ներզանակ աղջիկը իւրունտ,

Որ՝ տենգոտ ձեռքին մէջ աղենտաւոր հայերին սեղմած՝ կը փրնասէ անոր մոգական ջուրին մէջ մութ խորշուներին:

Ու ճերմակ մազերն ու բոլոր աւելին, Որ զարանակալ կը սպասէ թաքուն՝

Իր մարմարին պատառ ցըքեղութեան տակ, Գեղեցկութիւնն է՝ իր բայքայումին վախովը լըլկուած:

Հոս Ապուշութիւնն է որ իր պարապ Ու շուարծ աչքերը կը լայնըլնէ:

Հոն, Յիմարութիւնն է, որուն քըքիլին, Ահեղ, կը թրնդայ, փրլատակներու մէջ պարող դինով

Ողիի մ'ինչպէս երգը մոլեզին:

Ահա Ստգը, ծանր ու լուս, խուսափած Հսառերի մըն իւրաքանչըլով:

Եւ Նախանան անա, Թունստ թագանանած ուռնած իր բերնար մեծապայար:

PROF. G. THOUMAIAN,
CHIGWELL, LONDON.